

չբարձրած՝ մէկ ուրիշին տներն ու գոգեբլը՝ դատական վճռով անօրօքի հանուելով ծախու- եցան անվճար մնացած պարտեցիւր փոխարէն եւ ինքը իր սեփական տուները ուրիշի ձեռքով վերատին գնեց, ինքզինքը ճանակ հոյակելէ յետոյ : Այսպէս վերջացաւ Sociéte Commerciale Ethiopienneը որու նետքը այսօր չ'երեւնար :

Այստեղ հաստատուած թանձրամիտ շահա- մոյնքու իրայտասակութիւնները զայնպիսի- զութեան կը հասնին . իրենցմէ մէկը նոս ամէն տեսակ խայտասակութիւններ ընելէ յետոյ, վերջերս Եւրոպա կը մեկնի քանի մը հարիւր հազար Ֆրանքի քրէտի գտնելու յոյսով . ի- մացուեցաւ որ այցաքարտեր տպագրել տուած է եղեր Ֆրանսերէն գրեթով եւ այս վերատու- թեւսմ' Fournisseur de sa Majesté Ménélik II, Empereur d'Ethiopie, եւ վիթխարի կնիք մըն փորագրել տուած : Բայց չկրնալով խաբել Եւրո- պացիները՝ գիմած է մաքսանենդութեան, զար- ձեւ Մենելիք կայսեր անունը չաճագործե- լով : Այս բոլորը իմանալով Մենելիք կայսրը զայրացած է, ինչպէս նաեւ չլրիպելով Ֆրանս- սական կառավարութեան աչքէն՝ կէս ճամբան մնացեր է, անպատուութիւն քերելով նաեւ ձիպութիւն զփքազդ հայ գաղթականներուն :

Եթէ ունինք միւթթարութիւն մը այս երկրի մէջ, ան ալ այն է որ մէկ քանի երիտասարդ Հայեր, այս վերջին տարիներու մէջ նա նա- տաստեւելով, հակառակ նախանձոտ թանձրա- միտներու իրենց առեւ. զրած թուր արգելք- ներուն, միացնելով իրենց ճարպիկութիւնը ինքնօգնութեան ու սեփական աշխատանքի, յաջողեր են փայլուն գիրքեր շինել :

Կը մտկոծու որ իրենց յաջողութիւնը բազ- մապատկիւրի, — եւ իրենց օրինակին ալ հետե- ուղիներ ունենայ : Երպէս զի հայ «գործի մար- ծի մարզ» ու այդ հին տիպարը ջնջուի այլևս :

ձիպութի

ՀԵԹՈՒԹ՝

Լըճակի ափին խոտվայրից կանգնած,
 Նըլա ջինջ ձոցուժ արջուճիք եմ թափում :
 Սիրածքս , լըճա՛կ , ափիչ չերեւա՛ց :
 Հետքն եմ կորցրել , տես , լաց եմ լինու՛մ : —
 Ահա խաղացին ջըբերը վէտ-վէտ ,
 Զեփեւը քուեց հըսկայ զարափին .
 Զեփեւն ու կոնակ՝ իմ վըշտին անգէտ՝
 Ուրախ եղիւլով զարկեցին ափին :

Բե՛ր յոգնած սրտիս , հով՛ի՛ կ' զով ու բոյր .
 Այրել են նըբան սիրոյ խոցն ու ցաւ .
 Ինձ թանկ է ա՛յ յի.քան քո քնքուշ համբոյր . . .
 Բայց հովն ինձանից հեռու սըլացաւ :
 Ասողի՛ կ' , ի՛ր հողուս ցըլք տուր երկընքից՝
 Նըսած է այնտեղ , չըկայ չող ու լոյս : —
 Ասողի՛ կը սանեց , թուցի պայտա գին . . .
 Դէ՛ն , դարձի՛ր , չընա՛ դ' զտօրի սրբութ յոյս :

Սիրոյ արւարտս :

Ժընէվ

Գ. ԱՆՈՒՓԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԲՐՈՒՆԿ

— 0 —

Հի՛մնԱրկոնԹիթի ՄԱՐԻՑՆԵ՛ . — Ողբացիալ
 Լէոն Մարիյեթի եւ իբ կնոջ բարեկամները
 սրտայոյզ գաղափարն ունեցած են այդ երկու
 աչնիւ էականերուն յըշտակը յաւերժացնելու
 համար , բարեգործական հիմնարկութիւն մը
 հաստատել . ըսցած են հանգանակութիւն մը,
 կազմելու ճամար գումար մը որուն տակոսովն
 ամէն տարի աղքատ ուսանող մը, ո եւ է ազգէն
 Ֆրանսական Հաժարարանին աշակերտելու
 միջոց ունենայ :

«Գրաբեք, կը գրեն հանգանակութեան կազ-
 մակերկնները՝ կոչին մէջ զոր ուղղած են
 Մարիյեթի բոլոր բարեկամներուն, թէ ի՛նչպիսի
 դատեր անոնց մօտ զբոմ պաշտպաններ կը
 գտնէին . միջազգային խաղաղութեան , կեղե-
 քած ժողովուրդներու պաշտպանութեան, ըն-
 կերակն արգարութեան , աշօրամուտութեան
 գէ՛մ պայքարի գտտերը : Իրաւունք չունէինք
 մեր բարեկամներուն հաստարարել սիրելի
 եղող այս գատերուն մէջէն մին ընտրել եւ ա-
 նոր ի նպատակ մասնաւորել մեր ձեռնարկը .
 մեր ջանքը պիտի կորսնցնէր այն նկատագիրը
 զոր կ'ուզենք ալ անոր , այն է ունչապահ-
 պանուժը գործի մը որ Լէոն Մարիյեթին եւ իբ
 կնոջը միանգամայն սիրելի ըլլար , ստորմա-
 մական գործի մը որ երկուքին ալ անձնաւո-
 րութեան գրոյմը կրէր : Արդ , կար վայրկեան
 մը ուր տիկին Մարիյեթի հրապոյրն ու հաւ-
 բերատար բարութիւնը կը միանային , նախա-
 սիրուած գործի մը համար , գիտունին այս-
 ծառատես մտածումին ու գործիչին յամառ ձի-
 գին : Ամէն անոնք որ կըցած են մասնակցել
 Լէոն եւ Ժան-Մարի Մարիյեթի ասան մէջ չա-